

ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ

ԱՄԲՈԼՁ ԵՐԿՐ ԵՂԻՇԵ ՊԱՏՐԻԱՐք ԴՈՒՐԵԱՆԻ Բ.
ՀԱՅԱՅՑ ՀՐՈՆԸ կամ ՀԱՅԱՅՑ ԳՐ-
ՅԱՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ (Գուրեան Մատենադարան թիւ
3) եռուսաղեմ Տայ. Մերոց Ցակորեանց 1933. ուրածալ
է գ + 160. Գինը 2 շիլին կամ 10 ք. ժամեն:

Երանաշնորհ Տ. Եղիշէ Պատրիարքի Հայկ.
Դիցարանութիւնը իրր յիշ մահու հրատա-
րակութիւն ճախացած է իր արժանաւոր
յաջորդին համարվելով գեղեցիկ յառաջաբա-
նովը, ուր հանգամանօրէն կը խօսուի հին
կրօններու կարգին հայկականին ունենա-
լիք տեղւոյն, մէկուկէս զարէ ի վեր մեր
մէջ հատգհետէ այս նիւթին չուրջ կատար-
ուած ուսումնասիրութեանց և անոնց ար-
մէքին, ինչպէս նաև Ֆոլլորը զիլաւոր աղ-
բիւր ունենալով հին հաւատքին ուսումը
մշտկելու համար լուսահոգի հեղինակին
ունեցած տեսութեան եւ սկզբունքին ու
երկասիրութեանս պատրաստութեան պա-
րագաներու մասին:

Հեղինակը ամենէն առաջ կարեւոր հա-
մարած է Նախաշալիդ գլուխի մը տակ՝ տակ
կրօնին սահմանը, համախմբելով տասնետկ
մը իմաստասէրներու կարծիքները: Ապա,
հինգ հատուածներով առանձիններուն
ձինն ներկայացուցած է Ողեպաշտորիւնը,
Տունևականութիւնը Տարու, Մողորիւն կամ
Կախարդութիւն, և Փետիշապաշտորիւն, որոնք
իրեւ պատկերացում նախամարդոց հոգե-
բանութեան եւ հաւատովիքներուն, ըստ
ինքեան ոչ միայն սուր հետաքրքրութեան
տուրելայ են, այլ ուսհասարակ հին կրօն-
ներու ծագման ակնազիւր համարուած
ըլլալով՝ շատ շահեկան են հայկ. դիցարա-
նութիւնի նման մասնագիտական ձեռնարկի
մը սկիզբը:

Յաջորդ գլուխը նուիրուած է կրօնից
ծագման, զարգացման և եղանակաւորում-
ներու ուսումնասիրութեան համար կազ-
մուած Խորհրդանշանական, Բանափրական,
Մարդարանական, Պատմական և Համարակ-
րնեան հինգ գպրոցներու ծանօթացման:

Վերոյիշեալ ընդհանուր գիտելիքներէն
յետոյ է որ կը բացուի հայկականին բա-
ժինը, ուր մատենագրական աղբիւներու
կարենը ցուցակէն ետք տրուած նորերու

կարծիքը՝ ընթերցողին վրայ հին կրօններու
կարգին հայկականին մասնաւոր նկարա-
գիր մը ունեցած ըլլալու տպաւորութիւնը
կը թողու:

Հետագայ էջերում՝ ըստ Ագաթանգե-
ղոսի Նշանակուած Եօրն բաղին մենանից և
Հինգ մողորակիներու զոյգ տախտակները,
իրենց հոմապատասխան պաշտամունքի
վայրերու, զիցարանական, աստղաբաշխա-
կան և այլ կոչումներու զէմառագիմութեամբ,
թէ նիւթը սերտել ուղղողներուն նախապա-
տրաստութեան, թէ թարգմանիչը շփոթ-
ներէ զերծ կացուցանելու դիւրին միջոց-
ներ կ'ընծայեն, և թէ նոյն ատեն մեթոդիկ
յօրինուածութեամբ կը պարզաբաննեն հայ
դիցարանութեան անորոշ վիճակը:

Նկատողորիւններ խորագրին տակ ութ
հատուածիկներով կ'որոշուի հայոց հին կրօ-
նին ընդհանուր նկարագիրը: Ամփոփ զա-
գափար մը տալու մտադրութեամբ կը քա-
ղանք հետեւել տեսութիւնները:

— Հին հայոց պաշտամունքին մէջ «մի-
տառատուածութեան զրոշմը կը զիտուի»: Ա-
ւեստայի երկարմատութիւնը (dualisme) չի
երեւիր, բայց չար ողիին սեմական անունը
(սատանայ), կանուխէն մուտ գտած ըլլալ
կը թուի մեր նախնեաց մէջ, որոնք կը
հաւատային հանդերձեալ կիանքի մը վար-
ձատրութեան:

— Յայտնութեան մասին թէեւ մեզ կը
պակսին հայկական աւանդութիւններ, սա-
կայն ինչպէս Եղիկ (Ա. էջ 105) կը միշտ
տակէ, կ'երեսի թէ հեթանոս հայերը Ար-
տաւազզի իր արգելաբանէն զուրս գոլուն,
և Դաւիթի պէս աշխարհին տիրելուն կամ
անոր վրայ թագաւորելուն զրոյցովը, տ-
պագայ փրկիչի մը ակնկալութիւնը եւ զա-
դափարն ունէին:

— Արա Գեղեցիկի զրոյցին մէջ, Հեղի-
նակը հոգիի անմահութեան գաղափարին
ընտանի ըլլալ կը կարծէ հին հայերը: Ան
յիշելով կենէս Աղեքսանդրացիի Հայոց
Զրադաշտի (= կը Հայկազն) շուրջ ըրած
ակնորիւթիւնը, ըստ որում կը Հայկազն
գծուսք իջնելէ եւ անկէ յաղթական զուրս
գալէ յետոյ՝ պատմեց այն բոլոր բաները,
զորս տեսաւ Անդիի աշխարհին մէջ(*):

(*) «Ճամփարամ եւ Արայի Զրոյցը» զլուխին մէջ
այս յիշատակութիւնը զրուած է իրը ծանօթութիւնը.

Այս նախադրեալներէն յիշոյ զործին մնացեալ մասը կը բաղկանայ երեք անշատ բաժիններէ:

* * *

Ա. Դի՛ և Պաշտամունի բաժանումին ներքեւ առանձինն առանձինն գլուխներ յատկացուած են բայց և օթին Բագինքէն, վահագնի, Գիւանէ և Դիմետրի (միացած զուխով մը), ու Սպանգարամետի:

Որքան որ Հեղինակը զիտել կուտայթէ կարելի չէ հայ զիշտրանութեան պատմութիւնը վերականգնել, վասնզի ստուգիւ կիցկուուր և միակողմանի են մեզի հասած տեղեկութիւնները, այսու ամենայնիւ Հայը՝ անոնցմէ ամէն կերպ օգտուելով հանդերձ՝ իմաստութիւնն անհցած է իր իրացուցած տարրերուն վրայ աղգային գրում դնելու և անոնցմով կենսունակութեան նոր շրջաններու մէջ մտնելու:

Ասով՝ հին հայոց կրօնքին վրայ՝ Եւրոպացի զիտնականներու և մերազնեայ բանաէրներու յայտնած թիւր կարծիքները, փափկութեամբ կը ճշգուին, և հակառակ նիւթին լրջութեան ու ծանրութեան, առիթը ներկայացած պահուն եղած սրամիտ ակնարկութիւնները, յաճախ մըպիտներով կը զորդարեն ընթերցողին զիմագիծը եւ յագուրդ կուտան անոր լարուած միտքին, նոր ու շահեկան զիտելիքներով։ Գործին իրաքանչիւր պարբերութիւնը պայծառօրէն մէջ պատկերացնէ զաղափար մը, զոր ներկայացներու համար տարակոյս չունիմ թէ ուրիշ զրիչներ գըլուխներ և էջներ պիտի մրտուին։

Հաս, մեծանուն բանասէր պատրիարքը, ամէն մէկ աստուածութեան զիրքն ու պաշտօնը, տեղն ու պաշտամունքի հանդամանքները խլու կերպով կարելի եղածին չափ ճշգուի զատ, շատ անդամ դրած է

աւելի կարեւորութիւն ընծայուած է Պատոնի յիշատակութեան, որ շատ ցայտուն նմանութիւններ ունի Արայի զրոյցին։ Պատոն, իր «Հասարակապետութիւն» զործին ժ. Գիրքին մէջ, նոզի անմանութիւնը պանծացնելու առթիւ, օգտագործած է առասպելը Հայ Էրին. որ պատերազմի դաշտին վրայ, 12 օր առանց նեխելու դիտապատ մնալէ յիշոյ, երբ այրուելու համար խարոյի վրայ կը հանուի, իսկոյն վերակենդանարով կը պատմէ հանդերձեալ աշխարհին մէջ իր տեսածները

բազդատութեան եղրեր, որոնք կը լուսարաննեն ե՛ւ անոնց ծագումը ե՛ւ հայ ժողովուրզին հոգերանութիւնը։

* * *

Իրա՞ւ, մեր աստուածութիւններէն շատերը՝ օտարամուտ են, և հայոց հին կրօնքին վրայ մեծ ազգեցցութիւն անհցած են վաղեմի ժամանակներու երանական, Հելէնն եւ Ասորի քաղաքակրթութիւնները, այսու ամենայնիւ Հայը՝ անոնցմէ ամէն կերպ օգտուելով հանդերձ՝ իմաստութիւնն անհցած է իր իրացուցած տարրերուն վրայ աղգային գրում դնելու և անոնցմով կենսունակութեան նոր շրջաններու մէջ մտնելու։

Ժողովուրզի մը վարքն ու բարքը, աւանդութիւններն ու հաւատալիքներն են որ ամենէն աւելի յստակօրէն կը ներկայացնեն անոր քաղաքակրթութեան մակարդակը, քա՛ն թէ կարգ մը թագուարներու անձին կամ մրած պատերազմներուն չուրջ գրուած ստոյդ կամ հերիւրուած պատմութիւնները։ Թագաւորներն ու իշխանները՝ քիչւորներ էին, անոնց կեանքն ու կենցացը կը տարբերէր մեծ զանգուածը բաղկացնող տարրին կենցաղավարութենէն։ Եւ որովհետեւ իշխանազուն կամ ազնուական կոչուող այդ բախտաւորները, հասարակութեան հետ մօտէն չփում չէին ունենար և իրենց գործերը երկրորդական միջոցներով կը կարգադրէին, այս եւ նման պատճառներով՝ անոնց պատմութիւնը ամենէն չի կրնար հարազատօրէն ներկայացնել ժողովուրդ մը, քանի որ մա՛նաւանդ մեր պատմիչներէն մեծ մասը առհասարակ անոնց թելազրութեամբ գրի կ'առնէին իրենց գործերը։

Դժբախտաբար, բայցի Խորենացիէն, մեր հին պատմիչներէն սկսեալ մինչեւ յետնազոյնները, կամայ թէ ակամայ աւելի կարեւութիւն ընծայած են քաղաքական անցուգարձերուն և անոնց յարակից խընդիրներուն, քա՛ն թէ ժողովուրզին քաղաքակրթական մակարդակը պատկերացնող աւանդական, ընտանեկան, կրօնական, ծիսական կարգ ու ստրքերուն, որոնց վերաբերմածը համար խարոյի վրայ կը հանուի, իսկոյն վերակենդանարով կը պատմէ հանդերձեալ աշխարհին մէջ՝ հայ ժողովին չափ

ԱՅՍ ՎՐԵՄԵԿԻՆ ՄԷՋ՝ ՀԱՅԱ Եղածին չափ

խտացուած են ժողովուրդին զինակն ու ըմբռնումը ներկայացնող այդ տարրերը, որոնք կ'արտայայտուէին առաւելապէս կրօնական տօնախմբութիւններու առթիւ, երբ տարրեր գաւառներէ այլ և այլ սովորութեանց տէր բազմութիւններ կը համախմբուէին սրբավայրի մը չուրջ, գերագոյնին նուիրելու իրենց բերած ընծաներն ու վայելելու հոգեկանին հետ նաև մարմակտն հաճոյքներ:

Հայ ժողովուրդը, ինչպէս Մեծ Պատերազմէն առաջ՝ քրիստոնէական տօներուն՝ նմանապէս անցեալին մէջ ալ, խանդավառուած կը գտնենք հեթանոսութեան շրջանին կատարուած ազգային կրօնական հանդիսութիւններով. որոնք կը սարքուէին «աշխարհախումբ» ուխտաւորներու ներկայութեան: Անոնցմէ մէկուն նետասարդ անունը, տակուին մոգական համար մը ունի մեզ համար: Պատմութիւնը լաւ սերտողներուն համար թերես դժուար չըլլայ տեսնել որ, Հայ Եկեղեցին ազգայնական հանգամանքը, մասամբ մը կը պարտինք մեր նախնեաց կրօնին բարձրութեանը, որուն նօխութեամբը սա զարդարուելով, ցարդ իր քոյլ եկեղեցիներուն վրայ կը պահէ իւրայտառուկ փայլ մը: Տիառնդառնդառնի, Պայծառակերպութեան ու Վերափոխումի արտակարգ հանդիսութիւնները, հայուն համար ա՛յդ իսկ պատճառաւ՝ ամէն տաեն կրկնակ ներշնչումներու պատեհութիւններ են արդարեւ:

Մեր նախնեաց պաշտամունքի առարկայ աստուածութիւններու յատկութիւնները, հեթանոս հայերու բարիին ու գեղեցիկին, վսիմին ու հզօրին, լոյսին ու խաւարին վրայ ունեցած հասկացողութեան չափէն կը բխին ուղղակի: Հայ մեհեաններու եւ հայ բազիններու սեպհական հարստութիւնները պտուղներն են անոնց կամաւոր տուրքերուն: Այդ արժիւնքներով մեր հայրենիքին մէջ կանգնած էին աստուածութիւններու արձաններն ու անոնց կից բազմաթիւ շինութիւնները: Հըսչակաւոր եղուծ է Երիզայի Անահտական մեհեանը որ արժանացած է կիկերծի զովվեսին ալ: Եւ Պինոս Երէցի մանրավէպը, որ յիշուած է «Անահիւ» զլուխին մէջ, նման ուրիշ զրուագններու հետ՝ կը ցուցնեն թէ հայերը ո՛րքան առատածեան,

հարուստ եւ արաւեստներու մէջ ծաղկած ըլլալու էին որ, իրենց այս աստուածութեան արձանը ամբողջութեամբ, մէկէ աւելի անգամներ վերականգնած են ոսկիսով: Թէ տաեն մը զոնէ տնտեսապէս ո՛րքան զարգացած ու բարգաւաճած էր մեր երկրը, որ ըստ Մտրաբռնի տարուէ տարի 20,000 նժոյգ հարկ կուտար Պարսից արքունիքին Միհրական տօներուն: Վերջինս ինչպէս կը հաւասարուի՝ կոչուած էր տիեզերական կրօն մը զառնալու, եթէ Քրիստոնէութիւնը զօրանալով չնսեմացնէր աշոր փայլն ու չոտնահարէր զայն:

Այս տուփներն ու հայոց սեպհական կրօնքի մը գոյութիւնը, կրօնի մը, որ կը նար մըցիլ իր ժամանակի բարձրագոյն պաշտամունքներուն հետ, հայոց պատմութեան համար չափանիշ են հայ հինքաղաքակրթութեան մը՝ որուն վրայ քաշուած քողին թանձրութենէն ներս կը թափանցին ներկայ ուսումնասիրութեան հաւագայթները, և արդէն հանուած է անոր լուսանկարը այն ձեւով՝ ինչպէս կ'ընեն բժշկութեան մէջ Ք ճառագայթն օգտագործուները:

* * *

Բ. Դիցազումի և Առասպեկտ. «Հին հայոց կրօնը» գրքոյիկ այս երկրորդ ընդհանուր բաժինի իւրաքանչիւր գլուխին տակ ալ, ձեռնհասօրէն կը ներկայացուին հայ ժողովուրդին հաւատալիքներու պատմական, աւանդական կոմմ ժողովրդային զրոյցի պատկանող տարրերը, ու կը մատնանշուին անոնց իրական արժէքները: Այս բաները գնոնատել զիտցող ու մեր անցեալի չուրջ ճշմարտութիւն փնտոող միաքերուն համար, վստահէլի առաջնորդ մըն է «Հին հայոց կրօնը», որուն մէջ ընթերցողները պիտի հանդիպին բազմաթիւ նորութիւններու, յստակօրէն տեսնելով թէ ինչպէս զրոյցները ժողովուրդէ ժողովուրդ, երկիրէ երկիր անցնելով կը փոխեն իրենց տարազն ու մերթ ալ նկարագիրը: Այս տեսակէտագ շատ հետաքրքրական ու շահեկան են ձեռնարկին այս երկրորդ մասը բազկացնող Արտաւազգի, Շամիրամի և Արայի, Հայկի եւ Բէլի առասպեկներուն շուրջ եղած ուսումնասիրութիւնները, վասն զի անոնց մէջ կը տեսնուին թէ ինչ

կապեր կամ մեր Արտաւազդի ու Մարտ Աշավազդի, Աւեստայի Ashavazdah-i (*). Եւ կամ Հրուդէնի (Féridon) միջեւ մնալի ծանօթ Շամբրամի (**) ու Խզար-Նանէա գլցուհիին, կամ թէ մեր Արա Գիղեցի-կին (***) ու Բարելական Գիլգամէշին — որ կը մերծէ առանձքի գլցուհիին Խշարի կողմէ իրեն եղած ամուսնական խնդրանքը, առարկելով թէ ան իր տարփաւորները կամ կը սպանէ կամ ալ վայրի անասուններու կը փոխակերպէ — միջնէ, կամ մեր զրոյցը ինչ նմանութիւն ունի դարձեալ Ափրոդիտէի և Աղոնիսի, Կիւրեղէի և Ատամիսի առասպեկներուն, և Հայկի ու Բելի պատերազմը՝ Արարտացի Արամէշին ընդդէմ Ասորուց մղած կախներուն հետ:

Այս երկրորդ բաժանումը կը վիրջաշնայ յաւելուածով մը ուր սուր զիտողութեամբ նկատողութեան կ'առնելին Խորենացիի աւանդած Տօրքի և Ալաքի զրոյցները: Այս էջերուն մէջ, անոնք կը ներկայացուին իրը սոսկական հոկաներ, մերկացուելով ասոր անոր կողմէ ձրիաբար իրենց վերագրուած աստուածութեան կամ կիսասոռուածութեան հանգամոնքէն, եւ ինչպէս ակնարկեցինք՝ առանձին գլուխով մը մասնաւոր կարեւորութիւն տրաւած է Գիսանէի ու Դեմետրի, որոնց վրայ շարդքիչ խօսուած է կամ բնուած չէ խօսուած նման ձեռնարկներու մէջ:

(*) «Ashavazdah-ն մին էր այն անմեռ սպիներէն՝ որոնք կը քնանային սպասողական զիրքի մը մէջ ու պիտի արթնային զործակցելու համար չաօշանտի՝ որ Աւեստական Մեսիան էր եւ պիտի զար վերակազմն աշխարհը, եւ որուն փրկութեան զործք քաշակարետի (= հրաշակերա) մը պիտի ըլլար: Անհաւանական չէ որ փրկիչ կամ ազատարար Մաօշիանատի զործակցից Արանաձն հեթանոս հայերուն համար իրենց միակ փրկիչը եղած ըլլայ» (էջ 76):

(**) Պատմական Շամբրամ մը կայ որ Ասմիս Աղադ որդույն կինն էր (826-816 ն. Ք.) և մայրը Աղադ Նիրար Դ.ի. Սա միակ կինը եղած է որ արծանազրական յիշատակութեան (նարոյ աստուծոյ նուիրուած) մը մէջ, ասդ մը զրաւելու պատիմին արծանացած էր հնումն (էջ 80):

(***) Արա Գեղեցիկի մասին եղող հայկական զրոյցին մէջ, շատ իրաւամբ մեր Արրազան հեղինակն ալ «քարոյական եւ վարդապետական խորը մը պահուած» ըլլալ կ'ենթադրէ, սակայն նոս ակնարկուած բարոյականը ի՞նչպէս կարելի է հաշտեցնել այլուր Անահիտի մասին խօսուած ատեն՝ յայտնրած տեսութեանը հետ:

* * *

Գ. Հայ ուսմիկազիւսկանները. Վերջին սՅաւելուած ոք, որ հայ ուսմկազիւսկան բառերու այր բենական ցուցակն է, կը կազմէ զրբոյին երբորդ կարեսը և ընդարձակ բաժինը: Ասիկա վաղնջական ժամանակներէ սկսեալ մինչեւ մեր օրերը զանազան տեղիր հայ յողովուրդին մէջ տեսնուող աւանդական եւ ազգային բարքերուն, նախապաշարութեներուն, հաւատալիքներուն ամփոփ հաւաքածոն է, հայ ոգեզաշտութեան հում տաշղձներու համազրումը:

Ներառական սամկազիւսկան բառերուն մեծապոյն մասը բացատրուած են մեր մատենագրութեան, ազգազրական հանդէսներու, զաւառական բարքերու և սովորութեանց ուսումնասիրութիւններուն մէջ գտնուող համապատասխան ակնարկութեանց կամ նկարազրութեանց զէմազիմութեամբը: Անոնք յաճախ աւելի ևս կը լուսաբանուին իրենց յարադրեալ ոչ հայ բազզատական եղուրովը:

Բաց թողուած բառերէն ոմանց զիմաց բազմահմուտ հեղինակը ցոյց տուած է թէ ուր պէտք է զիմնել: Ցանկալի էր որ հաւատակիններուն կողմէ ընթերցողներուն խնայուէր այդ գժուարութիւնը, շըսկու համար անկարելիութիւնը:

Այստեղ, զրքոյիլու միւս բոլոր առաւելութիւններուն վրայ պէտք է աւելցնել թէ շարդ, հայերէն լեզուին մէջ իրենց ծագումովն ու նշանակութեամբը մութ մը նացած կամ սխալ մեկնուած ինչ ինչ բառեր ալ, զոր օրինակ՝ մայրածին, հազներզուրին, ասուամապարակ, վանազն, սպամդարամն, հարց, Ասուած Կայլն եայն, հանձարեղօրէն սոսուգաբանուած են, լեզուարանական և քերականական հիմունքներու համեմատ:

Հայկական Դիցաբանութիւնը, իր ընտիր լեզուով, պէրճիմաստ բովանդակութեամբ և մաքուր ու անթերի հրատարակութեամբ, աշնչքան հաճացք կը պատճառէ ու է բանիմաց ընթերցողի որ ան չի կրնար անգամ մըն ալ չգմայիլ ու չգնահատել Դուրեան Պատրիքին տաղանդն և իր անունով հետզհետէ աշնչքան գուրզուրանքով ի լոյս ընծայուող թանկագին զօրծերու հրատարակիչ պանձալի Հաստատութիւնը ու անոր Պետը:

ԶԴՕՆ ՎՐԴ. Տէ՛մ-ՅԱԿՈԲԵԱՆ